

ոճով գծուած, անոր պէս իւր մէկ անկիւնը մասնաւոր շրջանակի մը մէջ կար գրուած, և տող արձանագրութիւն մը, Մանուելի ամբողջ պատմութիւնը, որ էր

“Եմմանուել
Արդի Պողոսի Շաշեան
Եւ բժիշկ արքունի
Ծնեալ, յափ Տեառն 1775
Դեկտեմբեր 25”

Կարեալ յամի Տեառն 1852
Մարտ 4:

Ցաւալի է որ մեր այս ատենի հրապարակային թերթերը լուսութեան թանձր քողով մը կը ծածկեն այս մեծ բժիշկը եւ միայն Յովսէփ Վարդանեան (Վարդան բայց) իւր Մէծմասց Հայութի հայատու թուրքերէն թերթին 1858 Յունուար 11ի թուրք մէջ, անոր մահուան առաջի կը գրէր քանի մը տող, զօր Մանուել բժշկին պատմութեան մէկ կարեւոր էջն համարելվու, կ'ընդորինակեր հոս նյութեամբ.

“Միտուեթը մէտակտէն պէրի մապէյնը Համայնուունու հազրէթը Շահանէտէթ թէպապէթի իլէ մէշչուր վէ միովիթէկի զան հէզպէթը ու Շաշեան թափիկ Մանուել աղա ձնապէլրի, փաղիկէթ, տիանէթ, վէ սէվապէ իմրար իմտիյլ ու զան հօմիւն նէթիձէսին պահ էմրուլահ վաս օրուա, մահը հալին տօգուզունու բէնշշնպէ կիմէսի, վէֆաթը վուգուի իլէ իրթիհալը տարը պարա

իյլէթշ տիր: Միւէլվէֆայը մումայիլէյին մէշչուտու ամիշ օլան սրբաթը մէմուու էսիփ, պէտսէկեանը գատիմէթի Շահանէտէն պուլանմաս վէ Տիւզ օլլու խանէտանը միովիթէպէլնէ յան գարսակէթի, վէֆաթը լնաման հարլ իսէն քէտէր վէ մաթէթի թաամփի իսիւպ, պէր վէճճը թազկէթ պէշանը հալէ իպէթիսար օլունմուշ տուր:”

Թարգմանութիւնը,

“Ալքունի կայսերական պարատան մէջ իւր բազմաթեայ բժշկութեամբն հոչակաւոր, երեւելին Շաշեան Մանուել աղա, առաքինութեամբ, կրօնասիրութեամբ եւ բարեգործութեամբ անցուցած երկար կեանքին վախճանն հասնելով, ամսոյս Գին հնդշաբանի գիշեր առ Աստուած իոնիստաւ: Հանգուցեցն հանրածանօթ գովելի բարբը, կայսերական կառավարութեան վաղմի հաւատարին իմայի թագութեան մէկ տնուիլը, եւ Տիւզեան նշանաւոր գերգաստանին հետ ունցած ինամութիւնը, անոր մահուան առթաթ տոգն ու թահծութիւնը հանդային ընելով, մէք եւս կը համարձակներ մանակցիլ սոյն սգոյն:”

Այս բժիշկն էր ահա զօր ուղեցի ներկայացնել, այս բժիշկն որ Յովակիմ Օգուլլուխեան, Միքայէլ Քէսաւէն Տէր Պետրոսեան, Անդրէս Փոփովիչ, երեւելի բժշկաց ժամանակակից եւ վաստակակից ըլլալով դարուս սկիզբը, գրիմէ առաջն զաւակն եղաւ թուրքիս հայ բժշկութեան:

ՏՈՒԹ. ՎԱՀԱՐԱՄ 6. ԹՈՂԻԳՈՄԾԱՆ



NOUVELLES SOURCES DE MOÏSE DE KHOREN.

VI.

Moïse de Khoren et Procope.

Salluste, l'historien de la guerre contre Jugurtha, se trouve amené à nous donner son opinion sur l'origine des Maures.¹ Ils descendent selon lui des Perses, des Mèdes et des Arméniens, qui faisaient partie de l'armée d'Hercule, et qui passèrent d'Espagne en Afrique après la mort de ce héros.² Cinq

¹ De bello Jugurth. XVIII.

² Saint-Martin a consacré un long mémoire à défendre, au moins dans ses grands traits, l'opinion

ՆՈՐԴՈՒՅՆ ԱՐԵՒՐ Ք. ԽՈՐԵՆՈՒՅՆ

Զ.

Մովսէս Խորենացի եւ Պրոկոպիու:

Ալպատահու: Յուկութայի գէմ մզուած պատերազմնին պատմից, այս առ թիւ իրեն կարծիքը կը յայտն Մարքոսանացոց ծագմն մասին: Ըստ իրեն՝ Մարքոսանացիքը սկըսնդ են Պարսից, Մարաց եւ Հայոց, որնք Հերակլեոս բանակին մէջ են, եւ այս դիցազնն մեռնէլին ետքը Սպանիային Ըփրիկ անցան: ³ Հինգ դար վերջ յշն պատմին

¹ Ա. Առաջ յայտաբերութեան պարբերութեան, ԺԲ: ² Անդ Վահարամ էր կար առաջապահութիւն բար առաջապահութիւն էր պատպահելու: Դունէ յեականն Սպանատիսու

siècles plus tard le Grec Procope, racontant la guerre de Justinien contre les Vandales, traite la même question, mais en auteur chrétien qui connaît sa Bible. Pour lui les ancêtres des Maures ne sont autres que les Cananéens, qui, chassés de leur pays par la conquête israélite, sont allés s'établir sur la côte nord de l'Afrique. Un fait important vient corroborer sa manière de voir. Il existe, dit-il, à Tigisis (*Tigrusiç*), ville de la Numidie, une inscription phénicienne portant ces mots : Nous sommes ceux qui avons fui devant le brigand Josué, fils de Navé.

Un monument de cette nature devait forcément éveiller l'attention des historiens. Aussi l'inscription dont parle Procope a-t-elle été maintes fois citée, commentée, discutée. Aujourd'hui personne n'en défend plus l'authenticité; et, parmi les savants modernes, nous ne connaissons guère que P. Schroeder qui soit tenté de l'admettre*. Mais, malgré tout l'intérêt que pourrait offrir l'examen d'un pareil sujet, nous ne pouvons songer à l'aborder ici. La seule chose qui nous importe, c'est l'origine et la provenance du récit de Procope.

Le premier en date des historiens qui ont reproduit ce récit, est Evagrius, vers la fin du VI^e siècle. Comme Procope, il rattache le fait à l'expédition de Bélisaire contre les Vandales, mais il commence par nous dire que jusqu'à Procope personne n'avait entendu parler de cela.³ Il n'en ajoute pas moins une foi entière au témoignage de Procope, celui-ci déclarant qu'il a lu lui-même l'inscription.⁴ Nous ne trouvons, il est vrai, rien de pareil dans le texte auquel renvoie Evagrius. Pour expliquer son affirmation, nous n'avons cependant pas besoin de supposer qu'il avait un texte différent du nôtre, ou bien qu'il disposait de renseignements aujourd'hui perdus pour nous. Il suffit de lire attentivement le récit de Procope pour reconnaître que nous avons affaire à un témoin. Nous savons qu'il a pris part à la campagne d'Afrique comme attaché, nous dirions au-

de Salluste; cf. *Observations sur un passage de Salluste relatif à l'origine persane des Maures*, dans les Mémoires de l'Académie des Inscriptions et Belles-Lettres, t. XII., 181-256.

¹ Ήμεῖς ἐσμεν οἱ φυγόντες ἀπὸ προσώπουν Ἰησοῦν τοῦ ληστοῦ νικῶν Ναυῆ. Procopē, De bello Vandalicō, II, 10.

² P. Schroeder, Die phönizische Sprache, pag. 3.

¹⁻⁸ Φησὶ δὲ (Προκοπίος) καὶ ἔτερον, ἥκιστα μὴν
Ιστορηθῆναι ἀχρόνῳ αὐτῷ... Evagr. Hist. eccles. IV, 18.
4. . . Δέπερ καὶ ἀναγγεῖλαι φησὶ τοῖς φοινίκων γράμ-
μασι συγκέιμενον. Ibid.

Պրոկոպիոն՝ պատմելով Յուստինիանոս Անհօդացաց
դէմ մզած պատերազմի կը խօսի նոյն նիւթից
վայր բրբե քրիստոնական պատմի մ'որուն
մանօթ իւր Յուստինածառնէց ։ Ըստ Պրոկոպիոն
Մարտինական անփնտի այս Քանանագրին են՝
որ Խորացելացոց արշաւելով իրենց հայրենիքէն
փառտուած՝ դացին Հաստատեցան Սփրինի հիւր-
սամաքին ափօնըքը, իրեն տեսանթեան ի պատ-
կելք իրողութիւն մ'ալ, ոսմբիոյ Տիգրիս
(Տիցիս) քաղաքին մէջ, կը բաւէ, կը գանուի փիւ-
սիկիւն արձանագրութիւն մ'որ այսօքէն ։ «Եթէ+
իւր փուուցելուն յեւեց Յեւեց աւանդնէն, ուրու-
յաւույն» ։

Այս կարգի յշշատակարան մը պէտք էր պատամբանից մասդրսէթիւնը սաստիկավէս զարդուցանել: Ասոր համար ալ այն արձամագրութիւնն որուն վկայ կը խօսի Պորկապիսին, շատ անգամ յիշեւեցած, մէկնաբանաւեցած, վիճականութեան նիւթ եղաւ: Այսօր ոչ ոք անոր վաւերականութեան պաշտպան կ'ելլէ: Եւ նոր գիտնաց մէջ միայն Ըթօնութ ծանօթ է մելլ որ համակարգ էր բոլոտնանու պայմ: Սակայն որպաշտ ալ օգտագործ ըլլայ այսպիսին հնուրոյ մը քննութիւնը չէնք կրնար հոսանք վկայ խօսեւու: յօժարիլ: Մերկ կարեւորն է միայն Պորկապիսի պատամածին սկիզբն ու ծառալուր:

Այս պատմութիւնն աւանդող պատմագրաց առաջարկն ըստ Կարբիք ժամանակին է Էւգրիլոս գ. գարուն փրկը, ինքն ալ Պարոպանի պէտ այլ իրողութիւնը կապած է Եղիշարոս Անձնալաց գէմը ըստ արշաւանքին հետ. բայց իս պատմութիւնը կը կիրակ ըստ լուսով թէ՛ ու ո՞յ բանի իրայի օստած ի գիտես Պունտիկովի ժամանակ է՝ եւ ափական լուսին հաւատող կ'ընծայէ Պրոլիստրատուս այս վկայութեան որ կը ցայտուած էն և անյան հորդոց է ինձ ուշանական իշխանութիւնը՝ ի հարէ պայտիս բան մը չնըս գտնեն բնագրին մէջ՝ առաջ կ'առզէ զնել Եւագրիսու: Սակայն իրեն բնացը մէ կիւրել և համար պէտք չլայ ենթաքրեալ որ ինքն ուրիշ բնագիր մ'անեցած ըլլայ՝ մերինէն տարրեր եւ կամ թէ այնպիս առեղենիք ինքներ ալ սննեցած իրեն տարածութեանները եւ, որացի փրառաւած ըլլան՝ Պէտք է Պրոլիստրատուս պատմած մտադրութեալ կարեալ, եւ կը առենեմ որ ականատես մըն է պատմողը: Գիտենք որ կիրակ Եղիշարոսի արարուածներ իրենք կ'իրակ Եղիշարոս ապացակեատա իմբերն, հնաւէ առաջ ենք ինչէ արած. նաև Հայկակոր

Կարծիքը. Հմայ. Կիբուզներին + Սուսանդեմ գլ. ուղարկ
վայ. Առարտահայտ պարագաներ շաբաթ հայութք է 65-
շաբաթական ճշգրտման Առարտահայտ եւ Գլուխի
համարներ չեն. Ճ. Ե. 181-236.

1 ՊՐՈՒՆՈՒՅԻՆ, ՎՀԱՆԻ ՊԵՐՔԻՆ-ՇՈՒՆ ՎՀԱՆԻՑ-ԼԵՅ, թ. 10

Տ Շրետեր, Փիւնիկերէն լեզուն, էջ 3:

3 Եաւոք. Պատ. Եկեղ. Դ. Տ. Ա. Ալմէ (Պոսոխպիռա) եւ զայլ ինչ . . . որ չէ ուրեք պատմեալ նախ քան զայլ . . .

jourd'hui à l'état-major de Bélicaire; il resta même dans la province reconquise sur les Vandales après le départ de l'illustre général. Dans ses courses à travers le pays, il a certainement visité la ville de Tigisis, et vu la vieille forteresse (*ερούπιον*) que l'on disait avoir été construite par les Cananéens. C'est là qu'il vit également les deux stèles ou colonnes de marbre blanc, sur lesquelles était gravée en caractères phéniciens et dans la langue des Phéniciens¹ l'inscription qu'il rapporte. Il sait que ces stèles se trouvent près de la grande fontaine de Tigisis.² Tous ces détails doivent être d'une rigoureuse exactitude et trahissent le témoin oculaire. Ils concordent pleinement avec l'état actuel des lieux. Le site de Tigisis a été reconnu au village actuel de Taourga, à une vingtaine de kilomètres au S. E. de Dellys.³ Au pied des ruines de la vieille forteresse, jugée aujourd'hui encore presque inaccessible, la grande fontaine continue de couler. Dans le mur qui l'enclôt, des débris antiques, dont un bas-relief déjà publié, sont encastrés.⁴ On y découvrira peut-être un jour les deux stèles avec inscription punique que vit Procopé.

Celui-ci était bien incapable de déchiffrer une inscription phénicienne ou carthaginoise, et il est plus que probable que tous les gens du pays se trouvaient, à cette époque, dans le même cas. Nous sommes donc forcés d'admettre qu'il aura été la dupe de quelque prétendu savant local qui, sans doute après un entretien sur l'origine cananéenne des Maures, lui aura montré et expliqué une inscription de nature à le confirmer dans ses idées. Procope n'a pas été le dernier à qui soit arrivée pareille aventure. Quoi qu'il en soit, il inséra en toute confiance sa découverte archéologique dans son livre sur la guerre des Vandales qui fut publié vers 550 ou 551.⁴

Ce n'est donc point une tradition courante qui a été reproduite par Procope; c'est un fait nouveau qu'il a rapporté de ses

¹ Ἐτρία στῆλαι δύο ἐπὶ λίθων λευκῶν πεποιημέναι ἀγγεῖα κρήτης εἰσὶ τῆς μεγάλης, γράμματα Φοινικικά ἐγκεκριμένα ἔχονται τῇ Φοινικών γλώσσῃ λέγοντα δός.
De bell. Vand. II, 10.

² Un peu plus loin (c. 13) il est de nouveau question de la fontaine de Tigisis, dont la situation est fort exactement décrite.

³ Plusieurs savants modernes, dont Movers, confondent encore Tigisis avec Tingis (Tanger.) Cette erreur paraît remonter à la traduction latine du texte de Procopé par Grotius.

⁴ Ch. de Vigneras, *Ruines romaines de l'Algérie. Kabylie du Djurdjura.* Paris. 1868, p. 8 sv.

⁵ Krumbacher, Gesch. der byz. Litteratur, 1.

զօրավարին մէկնելուն ետքն ալ կեցա ինքը Ա.ան-
դալսց ձևուէն յետո գուշեալ գաւուաց մէջ
երթին մէջ բրած իր քշցանց թէնաց ժամանակա-
անց առաջին ամենամասն է Տիգրինի քաղաքը՝ եւ տեսած ա-
նոր հնագոյնամբույր (Քրօնօն) պրուն համար կ ըստ-
էրթէ Քանանայիներէն ցիւուած ըլլաց : Հ.ոն տեսած-
է նաև ուղարկ ուր անոնք երբա մէճերց ուղարկ քայ-
լի մէջին առաջ ամենամասն է Տիգրինից լուր ու-
ղաւուած էր ւ այս արձանագրութիւնը, պրուն վրայ-
կը խօսի Դասնամիջ է իրեն որ այս սինները կր-
գտնուեն Տիգրինի մէջ ուղեց անոնք Ա. Ար ամեն-
մարտանամասն ամենին հարի է որ ամենամասն չըցա-
տւաթիւն ունենան, եւ ակնանատես վկայ մի կը
մասնէն : Քրորութիւն ալ իլ համանայինն տեղեաց-
այժմն վիճակն հետք Տիգրինի գիրը ճանա-
դրեաւա, որ այժմն Տառարդը ցիւզն տեղի է, ինեւ-
զեւէն իր քսան հազարամետք հեռու դէպ ի հա-
րաւա-արեւելքը³ Հին բերդին աւերակաց ստորա-
րոց ցայտը ալ բրածին է անմանաց կը համա-
րուի, սակաւին կը բրած սկնազիքիրքը : Զայն պա-
տոց պարապին մէջ ագւուածած են հին ենկորներ,
որոց մէկ բարձրացանին ամին արդէն հրատարա-
կաւուած է : Եթերեւ ո՞ւ ալ գտնուին հն այս
երկու սինները գիւղինակն արձանագրութեամբ,
զոր տեսած է Պոկրսիս :

Պրակովսին բացրովին անկարող էր փեաբ-
կերէն կամ կարեգունահան արևանագործին
Մ'ընթե եւնուն, եւ սա համանախն է որ ողջ
վիճակին մէջ էին պիտ ժամանակ երկրին ըստ
անձնելը: Աւստի ասիպուած ենք ընդունիլ որ
դոյ եղած է տեղական կարծեցեալ քիմոյ մը
հարստութեան, որ անշը չու Մարդունացւոց քա-
նակնեան ծագուած ունենալուն վրայ խօսիցու-
թին մ'ընկելն ետք՝ իրեն ցուցուած է և մեկ-
անձ ըլլոյա է արանանարտութիւն մ'օրով իրեն
իր կարեւաց մէջ հասանաւել կարենայ: Միայն
Պրակովսին չէ որուն պիտ տեսակ պատահար
դր տեսք ըլլայ: Զինչ էր իյէց ամենուն վասա-
հութեամբ իր հնահասանաց գիւղա մուտքեց իրեն
և անդաւաց պատերազմին վրայ դրած զըքին մէջ
որ լցու տեսաւ 550 կամ 551ին:⁶

Աւասի պարզ աւանդութիւն մը չէ այն զոր
կրկնած ըլլայ Պոտկոպիսա . բողոքովինն ոռոք իրացու-
թիւն մըն է զոր բերած է Ավրիփիկի խորացաւաճր-

1 Առաջ Առաջըլոց, թ. 10 “Անդ են երկրպին սիւնըն
ի սպիտակ քարանց մեր առ աղքերական մեծի, որ ունին
նշանակիր փեխնկական՝ քանդակեալ ի լեզու Փեխնիկե-
ցոց, որ ունին այսպէս . . .”

Յ ՔԻՆ Մ'ԵԱՐԾ (ԳԼ. ԺԳ) ՆՈՐԵՆ ԿԸ ԺԻՇԱՒ ՑԻԿԻ-
ԱԲԻՆԻ ԱՂՋԻՇԵՐԸ, ՈՐՈ՛Ն ԴԻՇԱԾ ՀԱՄ ՃԻՇԴ ՆԿԱՐաՊՐՈՎԱՆ է:

⁸ Հաս մը նոր դիմականք, ի միջ այլըց Մայբռա, կը շփոթեն՝ զՑիկին՝ Զիթիս հետ (Թանձեր 1) Այս սիալին սկզբնապատճառն եղած կ'երեւայ Արտօնվիսի բնագրին լատին թարգմանիլը՝ Գրուուս:

campagnes d'Afrique et dont il enrichit les connaissances humaines. Evagrius a raison de dire qu'avant lui personne n'avait parlé de cette inscription. Mais alors la question se présente comme très-importante au point de vue de la critique des sources de Moïse de Khoren. Celui-ci nous raconte en effet (I, 19) que les Cananéens fuyant devant Josué se réfugièrent à Agrads (?), et que le fait est attesté par l'inscription suivante, que l'on peut voir aujourd'hui encore en Afrique, gravée sur des colonnes: Nous, princes des Cananéens, mis en fuite par le brigand Josué, sommes venus habiter ici.'

Au premier aspect, nous trouvons bien là un extrait du récit de Procope. Une comparaison minutieuse des textes fait cependant ressortir quelques différences dignes d'être prises en considération. D'abord le mot Cananéens ne figure pas dans le passage de Procope, où sont seulement cités deux peuples de la Palestine, les Gergésiens et les Jébusiens (*Ἐρεβούσαι· τε καὶ Ἰεβουσαίν*). Les fugitifs n'y sont pas non plus qualifiés princes (*τυράννων*); c'est le peuple tout entier (*ὁ λαός*) qui abandonne le pays. D'après Procope la contrée où se réfugient les Cananéens est la Libye (*εἰς Αἴθην ἐστάλκησαν*); Moïse, au contraire, qui emploie ailleurs le mot *λαβή* (II, 2), se sert ici d'autres expressions: *Աւուն*, que nous expliquerons plus loin, et *ապրիկեցիք*; ces termes ne se retrouvent plus dans l'Histoire d'Arménie. Il n'est pas dit par Moïse que les colonies étaient au nombre de deux et Josué n'est point appelé fils de Navé dans le texte arménien de l'inscription. Nous pourrions encore ajouter quelques menus détails; mais ce qui précède est déjà plus que suffisant. Pour quiconque a étudié la manière dont Moïse de Khoren utilise ses sources, il est clair que le récit de l'historien arménien ne dérive pas directement de celui de Procope. En d'autres termes, le livre de Procope n'a point servi de source à Moïse de Khoren. Entre les deux auteurs, il y en a un troisième qu'il s'agit maintenant de chercher.

Parmi les historiens qui ont reproduit le fait avancé par Procope et le texte de l'inscription, les uns, comme Evagrius¹ et Théophane² (vers 810), abrègèrent exactement leur modèle et ne changent rien à l'inscription; d'autres, au contraire, par exemple les ex-

Ներեւն եւ որով ճախացուց մարդկային ծանօթութիւնների հաջողութունը իրաւունք ունի չը կտրու որ Պորոգնիպուսէն յառաջ ոչ բասած էր այս արձանագործութեան վրայ՝ Բայց պահ ատեն այս իրանցիքը շատ կարեւոր էւս կ'ըլլաց Մոփիսի որոթնաց յա ազգեաց քննութեան տեսակինի սի: Արդեալից ալ խորենացի կը պատենք (Ա. մ. ժթ) թէ Քանանացի յիշը՝ Ենասայ անեւէն փափէլու ապաստանեցան յիշքառա (՝), եւ թէ այս բանն իր հաստատուի յաջըրդ արձանադրութեամբ, զըր ցայսօր ալ կինայ մարդ տեսնեն յալթիթիւ, քանիակառած սեան մը լցայ. Կ Ենասայ բառու քիւսցեալ մէտ նո-ի-ը-ո-ր-դ-ք-ո-ն-ա-ց-ո-ց իւս բառուի ուոր:

Առաջին տեսութեամբ կը դոնէնք այստեղ զրոխպիսիք պատմածն էք քաղաքածը մը : Սահայ մանամակից շամաստութիւն մը ի կը ցոյցնէ քանի մը տարբերութիւններ, որպէս արքանի են Նկատութեած են ան առանձիւու : Կախ Ք-ուն-չ-չ-չ բառը Պրոկոպիոսի պահ տեղոյն մէջ չկայ, ուր միայն Պաղեստինի երկու ազգ եր լինուած են՝ Գերեբ-ասիցի եւ Եթրուասիցի . (Երցշաօւու և առ Աթուասածու) : Փափասականը այնինք չեն բարեկ բարեկ թէ ըլլան Ն-իսուրու, պոյ ամբողջ ժողովրդն (ծ լած) է որ կը գաղճէ երկրեւն : Հաս Արտօնուա-պահ ապաստանեցած քանանցոցի ի կերպ (ըէ Ճախին էստալիցան) : Խորենացին որ պյուր Աբելի բառող ի կը դրսածէ (Բ, Բ) Հոս ուրեմ բառեր գործածած է՝ Աբուս, զօր եւթէն պիտի մերնէնք, եւ Աբրէնիցն էն : այս բառը Հոյոց Պատուանին մէջ մայ հնա ալ գտնուածի : Խորենացին չեսըր թէ էն նիսնէնք երբու հաս էին, եւ Յանու չի կոչուու որոյ Ն-ու-է-այ արձանագրութեան հայերէն մատգրնն մէջ : Կրայինք սակաւին յաւելու քանի մը մա- նրանանութիւններ ալ բայց այս անհինթացն ալ բրէն բաւական է : Ու որ ուսումնթացն Ա. Խորենացու ի կը ազիբութ քործածալիքն կը պար- պը, յայսնի է անոր որ հայ պատմագրին պատմածն չէ ողուն Պրոկոպիոսի պատմութենէն : Կամ թէ ըստէն Պրոկոպիոսի գրիը Ա. Խորենացու ազ- իբութ էնդա չէ : Այս երկու հեղինակաց մէջ հայ Երրորդ մ'այ, որ պէտք ենք այդմ միտուեւ :

Այս զատամագրաց շաբթին մէջ՝ որոնք Պրականիսիս ծանուցած իրադրթիւնն եւ արձանագործեած թիւնափառից յառաջ ըերած են, ունանցն ինչպէս Եւագրիփու էւ Թէօփանէս (իրը 810թիւ) շնչութեամբ կը համարաւուն իրենց գաղափարն եւ արձանագրութենիւնն բան մէջ էն փոխեք. ուրիշները

Ի ի Յեսուս գողոյ փախուցեալ մեք նախարարք
Քանանացւոց եկաք բնակել առաջ:

H. E. IV, 18.

⁸ Chronographia, ed. C. de Boor, I., 200.

ւ Մ. Խոր. Գիլը Ա. Կ. Ժ. Ժ. Փ.

ՏԵՂ. ՊԱՄ. Դ., 18.

3 Ժամանակագրութիւն (Հրան. C. de Boor) էջ 200.

traits attribués par Cramer à Jean d'Asie¹ et le Dictionnaire de Suidas,² modifient certaines parties du récit et donnent un autre texte de l'inscription: Nous sommes des Cananéens qu'a mis en fuite le brigand Josué.³ C'est parmi ces derniers que nous trouverons la source de Moïse de Khoren.

La nouvelle formule de l'inscription ne porte point fils de Navé, mais elle a le mot Cananéens. Si Moïse a traduit par οὐαῖνωρ τε φανῶντας, il y était autorisé par son modèle. En effet, les deux textes de Cramer et de Suidas ne disent point que tout le peuple a pris part à l'émigration, mais seulement les chefs (Cramer: οἱ δυνάσται, Suidas: βασιλεῖς καὶ δύνασται).

Les lignes qui servent de préambule à l'inscription donnent également lieu à des rapprochements intéressants. Et comme le texte de Suidas est de beaucoup le plus complet, c'est lui que nous allons mettre en regard de l'arménien de Moïse de Khoren.

Moïse de Kh. I. 19. Suidas, s. v. Χανάδη.

Τοιούτοις λαοῖς οὐρανὸς γένεται . . . ἐκβαλὼν πάντας τοὺς βασιλεῖς καὶ δυνάστας τῶν ἐθνῶν οἵτινες ὁπ' αὐτοῦ διώκουμενος δὲ τῆς παραλίου Αἴγυπτου τε καὶ Αἰθύης

αῆγεν δὲ αἰωνίες φωτιζουσαν μακάρες κατέφυγον

γένεται . . . εἰς τὴν τῶν Ἀφρων χώραν . . . Καὶ εἶναν πλαξὶ λειθίναις ἀναγράσσων αφρήκτες συναγράψαμενοι τὴν αἰτίαν δὲ ἦν ἀπὸ τῆς Χαναναίων τῆς φύσαν τὴν Ἀφρικήν.

Καὶ μέντοι γεγονότινον αἱ τοιαῦται πλάκες ἐν τῇ Νομοφράσει αγαπήσουσαι οὕτως.⁴

Suit, dans le grec et l'arménien, l'inscription déjà étudiée. La comparaison de ces deux textes provoque les observations suivantes:

¹ Cramer, *Anecdota graeca* paris. II. 389.

² Article Χανάδη. Ed. Bernhardy, II, 2, col. 1593 et sv.

³ Ημετες ἐσμεν Χαναναῖοι, οἵδιλειν Ιησοῦς δημοσῆς.

⁴ Le texte publié par Cramer est évidemment un extrait de celui qu'a transcrit Suidas. Le voici: Οἱ δυνάσται τῶν ἔθνων ὥποι πονοῦντον ιανῶνοι, καὶ μή πονοθεργάντες παρ' Αἴγυπτον, εἰς τὴν τῶν Ἀφρων χώραν μετοικησαντες ἐπέγραψαν. Suit l'inscription que nous avons donnée plus haut.

ορβάναկի Համեր այն համառօտութիւնը՝ զոր քրութե Յովհաննու Ասիացւց՝ կ'ընծայէ, եւ Սուխտասյ Բառդիլըր՝՝ պատմաթիւնն ինչ ինչ մասն կերպարանախով կ'ընեն եւ արձանագրութեան ուրիշ բնակիր մը կու տան. Մինչ ինչ Քանանցին, շրջու գիւղուն ըստ սաւազ Յեւսուս՝ Այս վերջնաց մէջ կը գտնենք Խորենացւոց աղբիւրը:

Արձանագրութեան նոր բանաձեւը շրջնիւր ու սաւազը, այլ ունի՝ քանանցիւր և թէ Մ. Խորենացի Նախորդուր Քանանցուց թարգմանած է, առ այս ունիր նախօրինակ մը: Արձանագրութեան քրամեր եւ թէ Սուխտասյ Բառդիլըր շնորհ թէ արձուն ժողովուրդր մասնացւց է այս գալթականաթեան, այլ միայն սաւազ (Քրամեր այ ծննածու, Սուխտասյ թասւեւ չանաստու)։

Արձանագրութեան իբր ներածութիւն կազմուած ողբեր այ հետարքըրական համեմատաթեանց առիթ կու տան: Եւ որդիչներ Սուխտասյ Բառդիլըր ամէնէն աւելի կատարեան է, զայ կը գննենք յաջորդում: Մ. Խորենացւոց հայերնիւն դէմ առ զէմ:

Մ. Խորենացի, Ա, ԺԹ. Սուխտաս, Հան. Խանան.

Ի սասակել սորա զ-Բա- Մերժեալ զամենայն ար- նանացին՝ քայս եւ զգանաւորս ազ- քայս, որ վասիրեալ ի նամնէն՝ ընդ ծովափունս եղիկոսոսի եւ Նիբեայ անցին ի սաման փախըր- փախեան տակնինը

յԱգուս յԵրիթին Ա՛լեւոց Նաւելը ի թարսիս.

Եւ յայտնի դրշմամբ, եւ ի տախտակո քարե- որ յարձանա ափրիկեցւոց զէնսգրեալ զատանասս, աշխարհին դրեալ ոյր վասն ի Քամանացւոց աշխարհէն եկին ընտակել յԱվրիկէ.

Կան մինչեւ ցայսօր ժա- եւ կան մինչեւ ցայսօր ժամանի այր սախտակը ի Կու- միքաս, արգարապէս այսպէս. որ ունին այսպէս.⁵

Հռո կը յաջորդէ յանին եւ հայոյն մէջ արձա- նագրութիւնը, զոր արդէն սասումասիրեցինք:

Այս երկու բնանանացիք, զոր վասրածա Ցեսուաւակնէ:

¹ Cramer, *Anecdota graeca* paris. II. 889.
² Համառօտութիւն Խանան, ՀՊ. Bernhardy, II, 2 հրա. 1593 եւն.

³ "Մէր երկ քանանանացիք, զոր վասրածա Ցեսուաւակնէ:

⁴ Քրութե Հրատարական ընափեր յայտնապէս Ֆարարազ մըն է Սուխտասն, եւ է պայմէս: Եթևանաւոր ագաս վասրածա ի Եթևան Կաւասայ, եւ ու նկարեալ յԵրիկոսոց, անցրած սամանելի կերպու Վիդիկոսոց գրեցին: — Հռո կը յաջորդէ վեր դրուած արձանագրութիւնը

1^o Le mot **Ադամ** dans lequel on avait depuis longtemps reconnu l'Afrique, se trouve maintenant expliqué par le grec *εἰς τὴν τὸν Αφρων χώραν*.¹ Je crois très probable qu'il y a là une faute de lecture commise par le traducteur arménien. Sinon il y aurait lieu de corriger **Ադամ** en **Աֆրաս** ou **Աֆրուս**. Ce qui est certain, c'est que **Ադամ** ne provient pas de **Աֆրիկ**, comme on l'a parfois prétendu.

2^e La différence la plus notable entre les deux textes concerne la route suivie par les Cananéens fugitifs. D'après le grec de Suidas, ils prennent la voie de terre et arrivent en Afrique après avoir longé le littoral (*παράλιος*) de l'Egypte et de la Libye. Moïse de Khoren, au contraire, les fait naviguer vers Tharsis. Il n'est pas douteux que nous ne retrouvions là une de ces réminiscences bibliques², dont Moïse enrichit si volontiers les sources qu'il utilise.³

3^e Les mots ὥχησαν τὴν Ἀφρετὴν explique la fin de l'inscription d'après Moïse : nous sommes venus habiter ici.

4^e Il n'est pas possible, en comparant la dernière phrase de chacun des deux textes, d'en méconnaître la ressemblance, presque l'identité.

Nous sommes donc amenés à constater l'étroite parenté qui existe entre le texte de Suidas et celui de Moïse de Khoren. Nous disons parenté, non pas dépendance. D'abord Moïse n'a pu mettre à profit l'ouvrage de Suidas, qui écrivait vers le milieu du X^e siècle.⁴ Des raisons qu'il est inutile de développer ici nous empêchent de faire descendre aussi bas la date de la composition de l'*Histoire d'Arménie*. Ensuite certaines particularités nous font penser que l'auteur arménien n'avait pas sous les yeux un texte tout à fait pareil à celui du lexicographe grec. Par exemple, l'inscription qui chez Procope et Moïse est gravée sur des colonnes (*στήλαι*, *μαντίπες*), l'aurait été sur des plaques de pierre (ἐπι πλάκῃ λεύθιας) d'après le texte donné par Suidas.⁵ En re-

¹ Procope: εἰς Λιβύην ἐστάλησαν. Théophane dit encore, au commencement du IX^e siècle: . . . τὴν δομέτων Λιβύην, τὴν τῶν Ἀρρωτανούμενην χώραν. Chronographia, ed. C. de Boor, I. p. 93.

² Աւել ի թարսիս. Jonas, I, 3:

Signalons en passant une autre addition de l'historien arménien. D'après lui tous les chefs Cananéens ne naviguent pas vers Tharsis. Un d'entre eux, l'illustre Cananidas (*Յանիդ Արքանիս*...) prend une direction opposée et vient en Arménie fonder une des grandes familles de ce pays. C'est encore là un procédé d'arménisation des sources dont notre auteur est consumé.

⁴ Krumbacher, Gesch. der byz. Litt., p. 261.

⁵ *Plāç*, table de pierre, plaque, correspond à l'arménien *ամիսակ*.

1. Ավոտաց բառը, որուն Ավրիկի եւ անակութեամբ գործածուած ըլլալին արգէն ծանօթ էր, այդից կը լինեմու, յունականում ու էւ Եղիշ տան Ագրա քաջարան (յերկիրս Աբելց) կարծեն թէ հաւանականագ պինչ հայ թարգմանէնից գործած մեկ սխալ ընթէ երցուան է այս ազա թէ ոչ՝ զլի բառ պէտք է ու ողզել Ավոտաց Արքունու Սաղոց է մասն ու Աւոտաց բրէ կիսան Աբելցէն յառաջ գալ, ինչպէս երեսնեւ պիտա են:

2. Երբու ընագործաց ամէնէն նշանաւոր տարբերութիւնը կը կազմէ այն ճամբան՝ զըր բռնած են փաստատան քանանակով: Հաս յօյն Սնիփուար ամագիր ճամբան բռնելով կը համեն Ափրիկէն եղագաստով եւ Լիբայիր ծովափոնները (պարանուօք) դառնայով: Առ Խորենացի ընդ Հակոսակին կ'ըսէ անցնի նուալով ի Թորուու: Տարակոս չկայ թէ այս բանաւ: Գրուց այն նմանակութիւններէն է, որոնց մով Խորենացի իւր գործածած աղբիւրներն մեծ յօժարութեամբ կը ճողովրդած է:³

3. Έως εωπούρη φύγησαν τὴν Ἀφρικήν ίρητείνενταν Ή. Ιυνοβένετη πιπιλαδή αρδανιαρρούθειαν μέρηθην μανιρή έκπαντην, ουτοι:

4. Անկարելի է՝ երկու բնագրաց վերջին
նախագառութիւնը համեմատելով՝ շճանշանալ եր-
կուքին նմանութիւնը, գրեթէ նպյութիւնը.

Աւատի սափակած ենք Հաստատել թէ ան-
ձուկ ազգայինը ին կա Սուրբ տապաց բանակի մէ-
եւ Եր. Խորենացացն մէջ՝ Կ'ըստեն ռոշից սովորեն,
եւ ոչ ինուն է: Կամ Խորենացի չէր կնար գործ-
ածել Սուրբ տապաց գործը, որ ժ գարուն կիսերը
կը զըեր: Կ'աստառներ կամ զըրուն աելորդ է
հու յասաջ ըլքել, որ կ'աստառն զմեր այս
այս շաբաթ մեղելու հայոց Պատրիարքուն յօրինակ մասնակիր: Ասէի զամ քանի մասնականու-
թինք Խորեն կամ ասն որ հայու շաներ իր
տաշնէ յօն բառադրին անեցած բնադրին բա-
րձրովն նման հանգիբ մէջ: Օրինակ Համար արած-
ադպրութիւնը Պրոլիտիստն եւ Խորենացոյ քավ-
ունց վկայ գրուած է (στήλαι, Խոր. ռ. պ. թ. 14+) ըստ
Սուրբ տապած մաքարն ու քուրտունց վկայ-
(ըն պահէ: լծինաւ) էքը Ըստ Համարակը նոյն
բնադրին ու ունենէն իրունք ինչպէս Խորենացից այս

¹ Προτην, εἰς Αἰβύνην ἐστάλησαν. Θε τωρούν ακήρεες
βιτεοφανεῖς ὄγκοι φωρίζεται. "φωρεῖσιστακανάν Λευκίω, φωρ-
μαρτζέ" στην Κοζή Αγριαστού, Φατνανικόνταρη. (Ερω. C. de Boor)

• Book II, 3 "units & concepts

Հայության համար, պատմ. բիոգ. մատենադար. էջ 261:

Ալաբեկ կը համապատասխանէ Հայերէն դախովավին :

vanche le même texte dit des plaques, comme Moïse des colonnes, sans en fixer le nombre comme Procope (*στῆλαις δύο.*)

Il nous faut donc recourir à l'hypothèse d'une source commune pour les deux auteurs. Moïse et Suidas suivent tous les deux une nouvelle rédaction du récit de Procopé, faite vraisemblablement de mémoire par quelque chroniqueur; et chacun aura sans doute apporté quelques modifications au texte qu'il avait sous les yeux.

Quelle est cette source commune? Nous ne possédons à cet égard aucun renseignement. Nous admettrions volontiers qu'il s'agit d'un fragment perdu de la Chronique de Malalas, copiée de temps en temps par Suidas, et dont le texte actuel est bien écourté à l'endroit où devraient être racontées les campagnes de Bélisaire.¹

Quoi qu'il en soit, notre étude nous conduit à un résultat positif. Moïse s'est servi d'une rédaction postérieure à celle de Procope, et cette dernière n'est point antérieure au milieu du VI^e siècle. Comme personne avant Procope n'a parlé de l'inscription des Cananéens, nous avons là une base plus solide encore que les nombreuses citations de Malalas, qui nous permet d'affirmer la présence dans l'*Histoire d'Arménie* de documents remontant au plus tôt à la seconde moitié du VI^e siècle.

Un dernier mot. J'étais arrivé au terme des recherches dont je viens d'exposer les conséquences, lorsque j'en ai trouvé une confirmation qui pour moi est d'un grand prix. Depuis plus de quarante ans le point capital de la démonstration, savoir l'antériorité du récit de Procope par rapport à celui de Moïse de Khoren, a déjà été élucidé. Dans un volume publié en 1850, l'illustre historien des Phéniciens, Movers, eut à s'occuper de l'inscription de Tigisis. Il obtint des résultats sensiblement

Malalas raconte en effet avec assez de détails l'usurpation de Gélimer (p. 459), qui donna lieu à la guerre; plus loin (p. 478) il nous dit comment Bénilaire amena le roi des Vandales prisonnier à Constantinople. Mais pas un mot sur les opérations militaires qui aboutirent à la conquête de l'Afrique. Il y a certainement là une lacune. — L'emploi de *Ἄρρων* dans le texte de Suidas paraît également nous ramener à Malalas. Ce mot (= A fri) est étranger au grec classique et ne figure pas encore dans Procopé. Le Dictionnaire des noms propres grecs de Pape (3. Auflage, neu bearbeitet von Dr. Benseler, 1884.) s. v. *Ἄρρων*, renvoie uniquement à Suidas. Or ce mot, latin d'origine et d'un usage si peu commun dans le grec du VI^e siècle, ne se rencontre pas moins de cinq fois dans le fragment de Malalas relatif aux événements qui décidèrent Justinien à entreprendre la guerre contre les Vandales (p. 459). Il est difficile de ne voir là qu'une simple coïncidence.

սիւներ (արյաներ), առանց անոնց թիւն որոշելու՝ ինչպէս ունի Պրակտիկոս (στήλαι δύο.)

Աւասի պէտք է գիմել ենթադրութեան հասարակ ազգիցիք մէկին. Տիբիսակաց թէ Ա. Խորենացի մէ Թէ Առեգան կը հետեւի Պոկոս պիտի պատմածին մէկ նոր համբառութեան, զոր հաւանականագայնն ժամանակագիր մը միշտութեան մի մասն ըրա էր. Եւ անտարակոյն երկուորդ աղ. քանի Մ' ընդանակառունենէց ըրած են իրենց առեւն երած ընագրին զայր.

Ո՞ւն է այս հասարակաց աղքերը: Այս
նշանամամբ ամենեւին տեղեկութիւն մը չընկիք:
Յօշարակած կ ընդունիք որ Մ-լուսուց կրոստած
առաջական ըլլալու է, զոր մերթ ընդ մերթ
կ օրինակէ Սուհգաս, եւ որոն այժմն բնադրին
շառականած է այն տեղն՝ ուր Բելխարի ար-
շառաւանը պիտի պատմուէր:

Զենց էւ իցէ՝ մըր ուսումնախրսթիւնը
դշական հետեւանքի մը դր հազընէ: Ա. Խորե-
ացից գործ ածած է Պրոլիտիստն էւ հետագոյն
հարագութիւնն մը, և վերնան չէ կանոնի քան
Զ գարուն կեսերը նրանիւնտես: Պրոլիտիստն
յասաց ոչ ոք Քանանցցց արձանագործիւնն
լիսյ խօսած է, աւելի հաստատուն հռատան մը կ'ու-
ժանակ քան Սալովունին եւս ծառալմբիւ կոշ-
տնանքն, որ թյլ կուտայ մեզ հաստատելու թէ Հայոց
առաջնորդներին մէջ լիշտակարաններ կան որուց
ամենէն հանունքի մինչեւ: Զ գարուն երկրորդ կետը
հասնի:

Ալեքսին խօսք մ'ալ: Ալբէն հասած էի գործակացութեան իմ հետազոտութեանցո, որոնց հետեւութիւնըն այժմ նոյն հարորդեցի, երբ ուսուց անոր հաստատութիւն ունինք համաշ շատ մեծ յարթ ունի: Ալբէն քառասուն տարի կայ որ ուսաբանուած էր այն ասպարուցման գիւղուր կէտը, շախնքն թէ Պրոկոպիոսի պատմութիւնը կանխառ ոյն է քառ. Ա. Խորենացուոյն: Մշհեր՝ Փիլիպիկեաց մեծ անթու պատմէք՝ 1850 հանդարակած ու գործ մէջ քաղաք է Տիգրիսի արձանագրութեամբ: Իրեն այ հանած երանցանութիւնը կը

1 Արքեալը աւ Մարդուն բաւական մանրամաս-
ութեան կը պատե Գիշեալուն ի հիմնամասին (Եղ.
59), ու առաջ է առա պատեարացին Եղուն (Եղ. 47) ի վե-
ճ թէ ինչպէս թիմաց զլ անդարս թէ պատառ գիշե-
ալուն ի հայութանուն պարուն Մարդուն բառ մ'ալ լըսեր պի-
տակարագութան գործունութէ մէս նկատմանուն, որ ցարք յատկ-
ան Սփրինի աշխարհականութէ թիմա Արքականութէ մէս ի վեճա-
կան կոտր ի կերպ ։ Ի երես անմասական թէ Ան ի բարապա-
րուն անձն ցործածին Մարդուն ի հա տակ գիշե-
ալու բառը (— Ալի) օսար և կասիկան յաւարկնեն, և
կամական ի գոտունու Գրաբարուն ըստ Պատրիարք յատ-
կարագութան բառաշերքը (Պատրիարք նորու պիտասա-
նու ի գիշեալուն 1889թ.) Աջօր բարձր օսրեց աւել որ
ու առ պար պայմ վել պատասխան ։ Եթ այս բառը
որ պատեարացին է ծանում ին այսինքն թէ Կործածունուն Զ-
րու յաւարկնեն մէջ, Հիշ անձն ու ի պատասխան Մարդու-
նուն աշխարհականութէ մէջ ու ի վերաբերութէ դիպու-
տուն շը Ցունամասինունուն մէջ ու պատասխան գէմ պատրիարք
անձնին (Եղ. 45): Խօսութ է այսակը պարը ըստադի-
թիւնի ու տեսակը

identiques aux miens. Rapprochant les deux récits de Procope et de Moïse, il en conclut que le dernier devait être interpolé, c'est-à-dire ajouté par une main plus récente. Cela lui semblait d'autant plus vraisemblable que le passage de Moïse peut, dit-il, être enlevé à son contexte sans qu'il en résulte de lacune.¹ L'opinion de Movers semble avoir échappé jusqu'à présent à l'attention des arménisants; du moins je ne la rencontre mentionnée nulle part.

Nos études précédentes nous permettent de tirer des mêmes faits des conclusions d'un ordre plus général.

A. Carrière.

Paris, 18 février 1894.

¹ Movers, Die Phönizier, II, 2. p. 428 et surtout p. 433.

Եպինանան իմբներուս հետ: Համեմատելով Պոտկու պիտի եւ Մովսիսի պատմածները, կը հետեւցնեն թէ Խորենայի այսուղ ընդհանուր մասունքն յետինազգոյ ձեռքբեկ կոյոր մ'աւելցած: Իրեն այս բան անով աւելի հաւանական կ'երեւար որ Խորենացոյ պար կոտը: Կ'սէ, ի՞նչո՞ւ դուքը հանուիլ իւր տեղէն, առաջ բնագրին թէ երի մարզու: Մովսիսի կարիքը կ'երեւաց թէ ցայսօր անձանօթ մասցած է հայադիսաց: Դոնէ չեմ գտներ զայն տեղ մը յիշտառ կուած:

Սեր Նախորդ ուսումնափրութիւնը թոյլ կու ան աւելի բնդ հանուը հետեւութիւններ հանել նոյն իրողութիւններէն:

Ա. ԿԱՐԻՔ

Փայտիք, 18 Փետրուար 1894:

: Մ-ԱՅՀ, Փետրիեցե. Բ. 2. էջ 428 և մասաւանդ էջ 433:



ԱՐԴԻՇՎԱՏՎԱԾԱԿԱՆ

ԳԵՂԱՐԿՈՒԵՑԱԿԱՆ

ԱՐԵՒՄՑԵՇՆ ԵԿԵՂԵՑՑՈՒՑՆ ԵՐԵԺԸՑՈՒԹԻՒՆ



մենեւին տարակոյսչկայթէ երաժշտութիւնը միւս գեղարուեստից համեմատութեամբ աւելի գանդաղ զարգացում ունեցաւ: Գեղարուեստութիւնն այլ ձեւերուն մէջ այլիւն այլ ձեւերուն մէջ անեցան իրենց զարդացման նպաստող անմիջնորդական օրինակներ, ար բնդ հակառակն երաժշտութիւնը նախնակար

ստիպուած էր ականջ գնել բնութեան անորոշ ճայներու: Զայնական զննազան կ'երպարանաւորումներ հարի էր նախ մարդուս սրախ խորքին քաղել, որ պատճառաւն ալ երաժշտութիւնն իրը խորհրդաւոր եղանակաւ կը յայսնէ այն ամենը, զոր կենցանի խօսքն այլ եւս ի վիճակի չէ բացատրել: Երկայն ժամանակի մանաւանդ թէ բազմնմթիւ գարաւոր շըրջաններու: Տողովնն հարի էր սպասել, միշեւ կարելի եղան ձայնական պէսպէս կ'երպարանաւորումներ ձայնանիշներու միջնորդութեամբ բնական սեսութեան շօշափելի ընել:

Երբ քրիստոնէութիւնն յերեւան եկան եւ իրբեւ ամենակարեւոր եւ ընդհանրական կրթիչ հանդիսացաւ մարդկութեան համար, եկեղեցին ինչպէս ուրիշ գիտութեանց եւ առօստից՝ նոյնպէս թէ հին ուխտի եւ թէ յունական հին երաժշտութեան նշանակերն ամ փոփլով՝ յատկացոց աստուածային պաշտօնին, զգոնն նաեւ տակաւ զարգացոց: Հազիւ այս շըրջակէս կը սկսի յատուի, իրական ու պատմական երաժշտութիւն մը: Քրիստոնէութեան առաջին հազարամելին երաժշտութեան անուանի ներկայացուցիչներն են Ա. Ամբրոսիոս Միլանի արքեպիսկոպոսն (Դ. Գ.) եւ Մեծն Գրիգոր քահանապետը (Զ. Գ.): Այս երկու հանձնունքուն նշանակութիւնն ու արժանիքը նկատմամբ երաժշտութեան յօրինական կանոնաւոր